

Ա Ն Թ Ե Վ Ո Ւ Ա Մ Կ Ա Յ Ո Ւ Ե Ր

ՀԱՅԵՐԵՆԸ ԸՆՏ ԼԵԶՈՒԱԳԻՏՈՒԹԵԱՆ

Փաքք Ասիտկան բազմաթիւ ցեղեր համարած են իրենց լեզուէն։ Մակայն հնդեւրոպական լեզուին երկար ժամանակ Փախչիող մէջ մնալուն կրնաց իրբեւ ցուցում ծառայել հայերէնը՝ որ հնդեւրոպական լեզու մը լըլլալով՝ ցայսօր կը խօսուի գէպի արենիք երկարաձուուող հայկական լեռնաշխարհին մէջ։ Հայերէնը իրբեւ հնդեւրոպական լեզու ճանչցան Պետքմուն (1837) և Վինտիչման (1846). բայց որովհետեւ Իրանի բարձրաւանդակը հնդեւրոպական ազգերուն ախանձունիքը կը նկատուէր անցհառ դարուն՝ կարծուեցաւ թէ հայերէնն ալ իրանականին մէկ գաւառաբարբառն էր, որուն ի հաստատութիւն ցոյց կը տրուէր մանաւանդ իրան բառերու գոյութիւնը հայերէնի մէջ։ Ֆր. Միւլէր եւ ուրիշներ նոյն տեսութեան պաշտպան հանդիսացան, մինչև որ Հիւալշման ապացուցեց թէ հայերէնը անկախ ու ինքնուրոյն բարբառ մըն էր, և ձայնառական դրութեամբ (Vokalisme), կը խնամինար ո՛չ թէ արիական՝ այլ եւրոպական լեզուներու հետ, և, ո, ա, ձայնաւորներու միակերպութիւնը պահելով՝ համաձայն եւրոպական լեզուներու։

Հիւալշմանի հետեւողութեամբ սկսան տեղի ունենալ շարք մը ուսումնասիրութիւններ (հետազօտութիւններ), և այսօր Բրուգմանի Տարեր Համեմատական Քերականուրիան Հնդկարպական Լեզուաց գործին մէջ Հայերէնը իր կարեսը տեղը գրաւած է։

Հայերէնը Ե. գարէն (Յ. Ք.) միայն ծանօթ է մեզի. և թէպէտ գիտնականներէն ոմանք կը կիրարէն զայն՝ բայց մեռեալ լեզու մըն է։ Անոր տեղն անցած է նոր Հայերէնը (իր գաւառաբարբառներով) որ կը տարբերի հինէն։

Հայերէնը հնդեւրոպական փոքրիկ լեզուներուն ալ կը վերաբերի. ունի այնպիսի ձայներ՝ որոնք բոլորովին օտար են միւս հնդեւրոպական բարբառներուն։ Յունարէնէն փոխ առնուած սեպհական այրութէնքով մը գրուեցաւ ան։ Ունի 36 նըմանագիրներ, որոնցմէ 14ը նոր կարգավորութիւնը գործուած է։

յան Ե. գարուն։ — Տարակոյս չկոյ որ այդ նոր ու անսովոր ձայները չենք պարտիր լեզուին բնական զարգացումին, այլ պէտք է ըսել թէ՝ հնդեւրոպական լեզու մը փոխատնկուած (փոխանցուած) է օտարացեղ յոզպուրդի մը վրայ՝ կրնանք նաև կարծել թէ Հայաստանի մէջ կը բնակէին երբեմն ժողովուրդներ՝ որոնք ազգակից էին կովկասեան վրացիներուն։ Արդ՝ ասոնց ձայնական դրութիւնը Հայկականին կը համապատասխանէ մեծ չափով։ Ի մասնաւորի՝ երկու լեզուներուն մէջ ալ նուրեցն ու խոշափողայինները կ'երեսին հաւասարապէս։ Հայերէն ձայնակարգի (Lautstand) այս օտար հանդամանքը ի դէպ կուզայ նաև Հայոց մարմնական կազմին։ Կը զբաննենք անոնց մէջ կարծագլուխ և բարձրահասակ մարդկեր թուխ մազերով՝ որոնց դիմագիծը նման է սեմականի։ Մարզաբանները յաձախ զբաղած են մարդկացին այս շիպով և լնդունած են թէ՝ նոյն այդ շիպը, զօր Հոմիլ Ալարտևան, և Լուշան (Luschan) արևմեական կը կոչէ, տարածուած էր երբեմն յառաջակազմեան Ասիոյ եւ մասամբ նաև եւրոպայի և հիւսիսային Ափրիկէի մէջ։

Այս ամէնով կը յայտնուի թէ հաւանաբար հնդեւրոպական ցեղերու զաղթականութիւնը յետնագոյն ժամանակի է, և կը հնդքուին այն բախտացի փորձերը՝ որոնք եղած են Հայաստանը հնդեւրոպական հայրենիք նշանակելու համար։

Հայաստանի պատմութեան մասին կորենորը զիտենք արձանագրութիւններով և հնդեւրոպական զաղթականութեան զիծն ու որոշակի ծանօթ է մեզի։ Թ. դարէն՝ ասութական և խաղտական արձանագրութիւնները կը վկայէն Վանայ լճին շուրջը գտնուող թագաւորութեան մը զոյութեանը, որ ըստ ասորական արձանագրութեանց կը կոչուի Բիայնա, և ըստ խաղտական արձանագրութեանց՝ Աւրարտ։ Այսն երկիր բնակիչներուն խալտի(f) (*) անունը կուտայ լինման — որուն կը հետաք նաև Բելք —, և կը նոյնացուին՝ յետոյ ապա Պոնասուի մէջ բնակող Խալծօններուն, Քսենոփոնի Խալծօններուն և հայ հեղինակներու խալտի(f)-ներուն հետ։

Ասոնց լեզուէն բաւական բան զիտենք՝

(*) «Խալտինի» ըստ խալտական արձանագրութեանց։

պնդելու համար թէ ո՞չ հայերէն է ան եւ
ո՞չ ալ հնդեւրոպական :

Սաղմտերու այս թագաւորութիւնը՝ կ.
դարուն վերջերը անհետացաւ պատմութե-
նէն, երբ կիմմերեաններն եւ Սկիւթացի-
ները դէպի յառաջակողմեան Ասիա խռո-
ժեցին: Այս յեղաշընումի միջոցին պէտք
է տեղի ունեցած ըլլայ Հայերու դարձա-
կանութիւնը: Դարեն զանոնք կը կոչէ Ար-
մենիա, Հերոդու Արմեն, մինչդեռ իրենք
գիրենք կը յորջորջն Հայք, և նոյն անու-
նը կը կրէ երկիրն ալ այն օրէն ցայսօր:

Հայերու գաղթականութեան մասին եր-
կու հնարաւորութիւններ կրնանք աչքի
առջեւ ունենալ. կամ արևելքէն և կամ
արևմուտքէն կրնան եկած ըլլալ: Մակայն՝
պէտք է զիտու որ Արեւելքի մէջ իրանա-
կան ժողովուրդներ միայն հաստատուած
էին, եւ ցորչափ Հայերը իրանական կը
կարծուէին՝ հաւանականագոյն էր այդ
ճամբան: Բայց, յորմէհետէ Հիւպշման մեր-
ժեց այդ տեսութիւնը, Արեւելքէն տեղի
ունեցած գողթումի մը հնարաւորութիւնն
ալ կորսնցուց իր հիմքը: Գիտենք թէ Թը-
րակեան ժողովուրդները դէպի Փոքր Ասիա
յառաջացած են Արեւմուտքէն, ուստի եւ
նոյն զիծին հետեւող կը նկատենք նաեւ
Հայերը: Այս կարծիքը կ'արդարանայ՝ այ-
նու որ՝ Փոխւգիներու հետ ազգակցու-
թիւն ունին Հայերը, ինչպէս կը վկայեն
Հիները (*), եւ միւս կողմանէ Քրէչմէր իր
ներածուրիւն զործին մէջ (էջ 209-211) լու-
սարանեց այնպիսի հէտեր՝ սրոնք ըստ Հիւ-
պշմանի (Հնդեւրոպ. Հետազօտութիւնն 16, 203)
բան մը չեն հաստատեր: Մակայն մենք
անոնց ալ պէտք չունինք. զամնզի լիզուն
ինքնին վկայութիւն մըն է. Հայերէնը Տա-
տեմ լեզուներուն՝ ու մանաւանդ է, ո ձայ-
նաւորներու պահպանումին չնորհիւ՝ եւրո-
պական ճիւղին կը պատկանի: Բայս այսմ՝
Լիտօ-սլաւական և Թրակափոխւգական լի-
զուները իրը մօտէն ազգականներ կրնանք
նկատողութեան առնուլ: Արդ՝ Հայերէնը
փոխւգականին հետ կապ ունի շաբք մը

առանձնայատկութիւններով, որոնք կաս-
կած մը չեն թողուր այդ երկու լեզունե-
րուն խնամութեանը մասին: Ասով ուրեմն՝
Հայկական գողթականութեան պատմու-
թիւնը կերպով մը լուսաւորուած կ'ըլլայ: Հայերն ի սկզբան փոխւգացւց արևելեան
կողմը բնակուծ՝ եւ յետոյ կիմմերեանց եւ
Սկիւթացւց հոսանքներէն ընդունուած՝
դէպի արեւելք քաշուած են, լեռնոտ եր-
կիր մը, ուր ցարդ պահած են իրենց լեզուն:

Ուրիշ յայտնութիւն մը կը կարծէ ընել
ենսըն, Հայոց ծագումը բոլորովին տարրեր
լոյսով մը լուսաւորելով: Հիւսիսային Սիւ-
րիոյ զանազան տեղերը՝ նոյնչափ և Փոքր
Ասիոյ մէջ՝ երեան եկուծ են ինքնայատուկ
պատկերացիր արձանագրութիւններ, ո-
րոնք կ'ընծայուին՝ յաճախ յիշատակուած
Հիթիթ ժողովուրդին: Մէծ սրոմմութեամբ
ենսըն ջանաց լուծել այդ արձանագրու-
թիւնները, եւ սա կարծիքն ունեցաւ՝ թէ
այդ հիթիթեան լեզուն Հայերէն լեզուի
տաւածին աստիճանն եղած ըլլայ: Արեւելա-
գէտ լեզուաբանները սակայն զիտել կու
տան՝ թէ այդ լեզուն հնդեւրոպական հան-
գամանք մը չ'երաշխաւորեր մինչեւ ցարդ
տեղի ունեցած հետազօտութեանց հիմե-
րուն վրայ: Հիթիթ ու Հայ լեզուներու
միջն ցոյց տրուած շօշափման կէտերը չեն
կրնար լուսաբանուիլ Հայաստանի մէջ ոչ-
հնդեւրոպական տարրի մը զոյւթիւն ու-
նենալու պարագային՝ ինչպէս տեսանք:

Բնակոն է որ պիտի չուզէինք ենսընի
կարծիքը մերժել բացարձակապէս, քանի
որ՝ մեւ գարուն (Ե. Ք.) Փոքր Ասիոյ մէջ
հնդեւրոպական լիզերու չնորհիւ մեծ թա-
գաւորութեան մը հիմնումը անհնոր չի
թուիր. բայց այդպիսի կարծիք մը պատ-
մականապէս դեռ չհաստատուած՝ իրերը
կը մնան իրենց վիճակին մէջ:

Ե. Ե. Պ.

(*) «Արմենու ծէ ստուպեր Փրայես էւսօնչաւ, էնուտ Փրայան առուելու» (Հետողու. էջ 73):

«Արմենու ծէ ու մէն շնորհիւ՝ եւրո-
պական ճիւղին կը պատկանի: Բայս այսմ՝
Լիտօ-սլաւական և Թրակափոխւգական լի-
զուները իրը մօտէն ազգականներ կրնանք
նկատողութեան առնուլ: Արդ՝ Հայերէնը
փոխւգականին հետ կապ ունի շաբք մը